

ԵԳԻՊՏՈՍԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆԸ

ՊԵՏՐՈՍ Ա. ԴԵՄԱԴԱՐԾ տիտղոսով ծանօթ՝ Կաթողիկոսական դէմքերու ամէնէն փառաւորներէն և ամէնէն մեծերէն մէկը՝ իր ծագումով, իր հարստութեամբ, իր մտաւորական զարգացումով, իր բանաստեղծութեամբ, իր կաթողիկոսական պաշտօնի շատ փայլուն գործադրութեամբ և ատոր շատ սրտաճըմլիկ վերջաւորութեամբ՝ երբ թափառական վիճակի մը մէջ վախճանեցաւ Սեբաստիո մէջ՝ 1054.ին, ծօթը տարի առանց Կաթողիկոսի մնաց Ամոռող¹⁾: Գետադարձ, որ ըստ Ուռչայիցի Մատթէոսի 42 տարի Կաթողիկոսութիւնը ըրաւ, տեսաւ Լուսաւորչի Աթոռին շուրջ յուզուած ամէնէն կենսական խնդիրներ, մանաւանդ Յունաց կողմէն, որոնք սակայն իզնւր գիմեցին ամէնէն անիրաւ միջոցներու՝ կաթողիկոսական իրաւունքը ջնջելու ծրագրով — Բիւզանդիոնի համար այնքան հաստատուն էր այս քաղաքականութիւնը որ՝ դեռ շատ ետքը, Ըստրհալիի և իր յաջորդներու ատեն, երբ կյուզուէր եկեղեցական միութեան խնդիրը, Յունաց ամէնէն վերջին պայմաններէն մէկն էր Կաթողիկոսի ընարութիւնը իրենց ձեռք անցնել, որուն դէմ ուժգին տողեր գրած է մեր աննման Լամբրոնացին:

Այդ պարագութեան միջոցին եկեղեցասէր և բարեպաշտօն մեծամեծներու ջանքերով ու զոհողութիւններով Հայ. Եկեղեցին տիրացաւ իր իրաւունքին և Կաթողիկոս ընտրուեցաւ Գրիգոր Մագիստրոսի որդին Վահրամ, որ ծանօթ է պատմութեան մէջ Գրիգոր Վահայասէր անունով:

Գրիգոր Մագիստրոս՝ այդ ժամանակի ամէնէ ազդեցիկ

¹⁾ Տես ՍՈՓԵՐՔ Ձ.Դ. էջ 16: — Լամբրոնացին ԶՈՐՍ տարի կընէ այդ միջոցը, տես մեկնութիւն Պատարագի, (տպ. Վենետիկ) էջ 535: Նորագոյն հայիններով գրեթէ 9 տարի է այդ միջոցը:

գեմքերէն մէկն է, որ թէ իր բազմակողմանի հմտութեամբ և թէ իր բաղաբաղիտութեամբ ուշադրութիւն դրաւեց Բիւզանդական արքունիքում և Մազիստրոսի աստիճանով և յատուկ պաշտօնով մը պատուեցաւ Գրիգոր Մազիստրոս իրեն պէս հայ և յայն մատենագրութեան մէջ կրթած էր իր որդին Առաքամը, այնպէս որ ասոր ընտրութիւնը գոչունակութեամբ ողջունուեցաւ ամէն կողմէն, նոյն իսկ Բիւզանդիոնէն, ուր չուշացաւ երթալ:

Պէտք է զիտել տանը որ՝ Գրիգոր Ակայասէր անմիջապէս յաջորդեց Գետադարձին, այս երկու մեծ կաթողիկոսներուն մէջ կայ Խաչիկ Բ. Կաթողիկոսը, Գետադարձի բնուորդին, զոր նոյն ինքը Գետադարձ ճեռնադրեց իբր աթոռակից իրեն և յաջորդ՝ շատ մը պատահականութեանց առջև թափուր թողած չըլլալու համար Լուսաւորչին Աթոռը՝ երբ ինքը Պօլիս հրավիրուեցաւ: Այս Ճամբորդութիւնը այնքան մտահոգութիւն պատճառեց Գետադարձին որ, պէտք տեսաւ Միւռոնի մեծ պաշար մըն ալ օրհնել ու պատրաստել և երկաթի ամաններով պահել Աթուրեան գեափ աւազներուն մէջ: Թէև նախազուշակուածին չափ աղիտարեր ելք մը չունեցաւ Գետադարձի Ճամբորդութիւնը, բայց պահ մը իրականացաւ տիրող երկիւղը՝ երբ նոր ընտրութեան թոյլ չտուաւ Կայսրը! Գետադարձի թափառական վախճանումէն ետքը: Աասն զի նոյն տարին (1054) Խաչիկ Կաթողիկոսն ալ վախճանած էր: Բարեպաշտ տիկնող մը ջանքերը սակայն, հարթեցին բոլոր դժուարութիւնները և Լուսաւորչին Աթոռը թափուր չմնաց ալ:

Ակայասէրին ընտրութիւնը կղրուի 1065 ին, իսկ վախճանումը՝ 1105-ին, որով բառասուն տարի լեցունկ կաթողիկոսութիւն մը կունենայ այս աղնուազդի ճգնաւորը:

Ակայասէրի Կաթողիկոսութիւնը կնճոռու հանդրուան մեղաւ. միայն իր վախճանած տեղը յայտնի է, Սև Երան՝ Կարմիր Վանքը, Պէհէսնիի մօտ, ո՞չ ի դամբարանս նախնեաց, այլ ի շիրիմս օտարաց, ուրիշ կոռու-Պլայ փոխադրուեցաւ ետքը իր մարմինը: Բայց իր կենդանութեան ատեն հաստատուն տեղ մը չունեցաւ, ընդարձակ պյցելութիւններ ըրաւ Երուսաղէմ, Կ. Պոլիս, Եգիպտոս ուր երկար ատեն մնաց՝ միթճուած վկայաբանութիւններուն խորը. այս զբաղումը, այնքան սիրելի էր իրեն որ զրեթէ չքրքրած բան չմողուց յայն և ասորի վկայաբանութիւններու մէջ, այս անհատնում աշխատութեան համար

ո՞չ միոյն ինքը անձամբ կաշխատէր, այլ նաև կաշխատազնէր ճարտար թարգմանիչներու խումբ մը, որ միշտ իր քովն էին. վերջապէս Վկայաբանական այս աշխատութիւններու մէջ երեւելի—սօմուտէ եղաւ Վկայասէր տիտղոսով, ոզոր միշտ վերագոչէ Եկեղեցի յամենեցուն լսելիս զալարծանաց յորջորջումըն: Թէ ի՞նչ զօրաւոր պատճառներ կային որ հայոց Կաթողիկոսը թափառական հովուագետութեան մէջ կդանէր իր պաշտօնի գործադրութեան գոհացամբ, կարեւոր Խնդիր մըն է այս, որուն վրայ պիտի չխօսինք Հո՛ս, բայց կարեւոր է մանաւանդ դիտել թէ Վկայասէրին ժամանակ ասդին անդին կշատնան կաթողիկոսական Աթոռներ, ոմանք նոյն ինքն Վկայասէրի ձեռքով ու կամքով, ոմանք ալ ուրիշ զօրաւոր կամքերով: Վը կայասէրի հաստատած Աթոռներէն մէկն ալ է Եգիպտոսինը:

* * *

Վկայասէր երկար ատեն մնաց Բիւզանդիոնի մէջ, կայսերական հետք մ'եղաւ և իր բոլոր պէտքերը արքունիքէն շնորհուեցան լիովին: Բիւզանդական Եկեղեցիներու բոլոր մատենադարանները բացուեցան Հայոց քաջ յունագէտ Կաթողիկոսին առջև: Կայսրն ու Պատրիարքը մասնաւոր համակրանքով և գուրզուրանքով պատուեցին վինքը իր իմաստութեան, իր խօսակցութեան, իր վիճարանութեան մէջ տիրող Հիանալի համաստութեան համար: Այդ երկար միջոցին մէջ շատ բան ամբարձ էր Վկայասէր, ի՞նչպէս պիտի փոխադրէր զանոնք իր տեղը: Խնդիր մըն էր այս: որովհետև, ինչպէս դիտել կուտայ պատմիքը, Վկայասէր կկասկածէր իի յունականն իօթամիւ և բարձրայօնակ հնացեալ չարութենէ: զի թէ իմասցին, ոչ տացեն հանել ի նոցանէ զթարգմանեալ մատեանսն»:

Թէ ի՞նչչափ արդարացի էր Վկայասէրին կասկածը՝ այնքան փառաւոր և լիապարգև ընդունելութիւններէ ետքը, հարկ չկայ Խնդիր ընել զայն: իրողութիւնը սա է որ Վկայասէր կը-փութայ իր թարգմանչական թանկագին պաշարը ապահովել: իր հետևորդներէն ընտիր խումբ մը կզատէ իր քեռորդի Գրիգորիս Արքեպիսկոպոսի Հսկողութեան տակ: Այս խումբը շուտով նաև պիտի մտնէր մատենագրական աւանդը փոխադրելու համար և պիտի անցնէր Պաղեստինի և Եգիպտոսի սահմանները, այսինքն՝ կարելի եղածին չափ շուտով պիտի հեռանար Բիւ-

զանդական կոյսրութեան սահմաններէն. Վկոյասէր ժամանակ մը ետքը պիտի հանէր անոնց ետևէն, չետեւբար օրհնեց իր ընտիր խումբը և ճամբու դրաւ. Յաջող քամիներ սկսան ուռուցնել առադաստները: Մարմարայի կապոյտիկ և հանդարտիկ տարածութեան վրայ սպիտակ թիթեռնիկի պէս կտուրար առագաստանաւը հետպէտէ մշուշէ շղարշներու ետև թողլով փառապանձ Բիւզանդիսնը. Այս յաջողութիւնը հրձուանքով յեղուց Գրիգորիսի նաւը: Բայց Միջերկրականի վրայ ուժգին քամիներ արագ արագ ակոսեր տուրին առաջաստանաւին առաջադրւած ուղեղծին ջուրերը, այսպէս որ բիչ ատենէն խարիսխ նետած էր արդէն եղիպտական ջուրերու մէջ Աղէքսանդրիոյ առջև:

Եղիպտոս այն ատեն Ամիրապետներու իշխանութեան տակ կը կառավարուէր: Գրիգորիս Արբեպիսկոպոս այդ օտար ոլորտներու մէջ պարզապէս համակուեցաւ գերութեան վախով: Տիրող օրէնքի համեմատ՝ նաւը պիտի քննուէր նախ և ետքը նաւորդներ ցամաք պիտի ելլէին. Գրիգորիս հնարամիտ դարձուածով մը փարատեղ իր վաեր—ինքը շատ գեղեցիկ էր դէմքով ու հասակով. պարկեշտութիւնն ու սրբութիւնը աւելի պատկառելի ըրած էին մարմնի այդ վայելըութիւնները: Անմիջապէս զգեստաւորուեցաւ եկեղեցական ամէնէն Ճոկն զգեստ ներով զգեստաւորուեցան իր հնտեւրդ եկեղեցականներ ու աշխարհականներ ալ «ոսկեհուռ պատմումանօք», որոնք նուէր տուած էին իրենց Բիւզանդական արքունիքէն և իւրաքանչիւր որ գրաւեց իր տեղը իր աստիճանին համեմատ.

Նաւոյին քննիչներ երր ներս մտան այս տարօրինակ նաւէն և տեսան այս պատուականն ու «գեղեցկատեսիլ» մարդիկը հիացան և շուտով լուր տարին իրենց իշխանին:

Իշխանը համեցաւ պատուով և շքեղութեամբ նաւ երթալ բարի դալուատի համար և հարցնել.

— Ո՞վ էք դուք, ուսկի՞ց կուգաք, ո՞ւր կերթաք:

— Մենք Հայոց Կաթողիկոսին ազգականներն ենք ու սպասաւորները, պատասխանեց Գրիգորիս: Նա մեզ դրկեց առաջուանէ, ինքն ալ ետքը պիտի գայ. իսկ մեր ճամբորդութեան նպատակն է տեսնել Սինա լեռը և հին ստորբերու ճրգանարանները. այս ուժաւաւորութենէ ետքը պիտի վերադառնանք մեր երկիրը.

Իշխանը մէկ կողմէն կատարեալ մարդասկրութեամբ և

քաղաքավարութեամբ ողջունեց այս պատուական հիւրերը և մեծ ընդունելութիւններով ցամաք հանեց դանոնք, իսկ միւս կողմէն լուր տուաւ Ամիրապետին։ Սա՝ գրարի, իմաստուն, առատաձեռն, քաղցր և ողորմած մարդ մըն էր. այնպէս որ երբ լսեց Գրիգորիս Արքեպիսկոպոսի գալուստը՝ հրամայեց որ շուտով և մեծ պատիւներով իրեն բերեն զանոնք, Ամիրապետը շատ գոչ եղաւ իր հիւրերուն ներկայութենէն և մասնաւոր ուրախութիւն ալ յայտնեց, երբ լսեց թէ Վկայասէրն ալ պիտի գար Խգիպտոս։ Հրամաններ տուաւ որ իր գանձէն հոգացուին առատապէս անոնց բոլոր պէտքերը։

Գրիգորիս Արքեպիսկոպոս առանց ժամանակ կորսնցնելու դրեց Վկայասէրին այս շենք ասպնջականութեան բոլոր պարագաները և ինդրեց որ շուտով ճամբայ ելլէ Խգիպտոս գալու համար։

Հատ հրճուեցաւ Հայոց Կաթողիկոպոս Ամիրապետի շռայր լած պատիւներուն համար և փութաց օր յառաջ ճամբայ ելլեր, Քիչ ատենէն Վկայասէր հասած էր արդէն Խգիպտոս և աւելի մեծ պատիւներով ընդունուած Ամիրապետի կողմէն։

Պատմիչը սապէս կնկարագրէ Վկայասէրի ընդունելութիւնը. «Բարեբարոյ Ամիրապետն ամենայն մեծամեծովք իւրօք եւլանէր ընդ առաջ նորա. և հրամայէր պատրաստել նմա իջևանս պատուականս և հանգուցանէր զնոսա որպէս արժանն էր, և կարգէր նոցա սպասաւորս, պատրաստական առնել զամենայն պէտս նոցա մեծածախ և առատատուր պարգևօք, և լցոց զնոսա՝ ի մեծամեծաց մինչեւ ի փոքունս՝ օժտապարգև ընծայիւր, ոսկով արարացուվ և պյուր պատուականօք, զոր աշխարհն այն մատուցանէ տիեզերաց»։

Վկայասէր երկար ատեն վայելեց Ամիրապետին փառաւոր և մարդապիրական ասպնջականութիւնը, կատարեց իր վը-կայսիրական ուխտագնացութիւններով՝ պտտելով Խգիպտացի միայնակեացներու վանքերն ու անապատները։ Ա՛լ կուզէ վերադառնալ. շատո՞նց հեռացած էր իր Աթոռէն ու հօտէն. ըսկը-սած էր իղձատանց ըլլալ իրը դասալիք հովուապետ մը. Իր հոգեկան բոլոր վրդովումը պարզեց Ամիրապետին առջե՝ անոր հաւանութեամբ վերադառնալու համար իր տեղը. Ամիրապետը չհաւանեցաւ սակայն։ Աստուածային շնորհ մը, պարգև մը կը-տեսնէր Հայոց Կաթողիկոսի Խգիպտոս ըրած այցելութեան մէջ և չէր ուզեր ձեռքէ հանել զայն. Պնդեց որ Կաթողիկոսա-

կան Աթոռը հո՞ն Եգիպտոս՝ հաստատէ։ Ակայասէր առարկեց
թէ հայ չկար Եգիպտոսի մէջ, որո՞ւն համար հո՞ն փոխադրէր
Աթոռը։

Ամբրապետը՝ հաճեցնելու համար Ակայասէրը խոստում-
ներ ու երգումներ ըրաւ հայ գաղութներ հաստատել Եգիպ-
տոսի մէջ և իրաւ կատարեց իր խոստումը։ Ամբրապետը այս
գաղթականութենէն շատերը ընտրեց և առաւ իր արքունիքին
մէջ և այլուր բարձր պաշտօններով։ Ակայասէր դարձեալ դոհ
չեղաւ. կուզէր շուտով վերադառնալ իր ժողովուրդին քով։
Բայց թէ՛ Ամբրապետին զերմեռանդ և գործավալիր սէրաւ
յարգելու և թէ՛ նոր հաստատուած գաղութը մսիթարելու հա-
մար՝ իրեն տեղ Կաթողիկոս ձեռնադրեց իր քեռորդին՝ Գրիգո-
րիս Արքեպիսկոպոսը։

«ԹՈՂՈՑԻ ՓՈԽԼԱՆԱԿ ԻՒՐ ԱՆԴՐ ԶՈՐԴԻ քեռն իւ-
րոյ եւ ծեռնադրէր զնա ԿԱԹՈՂԱԿՈՍ ԵԳԻԹՈՑՈՍԻ, և այ-
տու հաւանեցուցանէր զրարեբարյ Ամիրապետն թողու զնա
ելանել յաշխարչէն իւրոյ։»

Ակայասէր շատ պատիւներ ըրաւ «Նորակերտ հայրապե-
տին», այս մասին կըսէ պատմիչը, չեմ ուզեր մանրամանու-
թեան մանել, վասնդի ուրիշներ արդէն երկարօրէն գրած են
այս նկատմամբ և ես, կըսէ, անոնցմէ համառօտեցի։

Իսկ Եղիպտոսի Կաթողիկոս Գրիգորիսին համար կը դրէ
թէ «էր այր սուրբ և իմաստուն, զարդարեալ զիտութեամբ
և շնորհօք աստուածայնովք համանման առաքինութեան սուրբ
և Ակայասէր Հօրն։»

Ակայասէր՝ այսպէս Կաթողիկոսական նոր Աթոռ մըն
ալ Եգիպտոսի մէջ հաստատելով վերադարձաւ Կիլիկիա, Սև լե-
րան վանքերու մեջ կարգի գնելու համար իր թարգմանչական
պաշարը և տարածելու համար զայն Հայոց Եկեղեցիներուն մէջ։

Հայ. Եկեղեցւյ Պատմութեան մէջ շատ չետաքրքական
դրուագ մըն է Եղիպտոսի Կաթողիկոսութիւնը, որ սակայն
տեւականութիւն չէ՛ ունեցած այն Կաթողիկոսական Աթոռնե-
րուն պէս, որոնք մինոյն ժամանակամիջոցի մէջ հաստատուեցան
ասդին անդին։

Այս բոլորին մէջ սակայն՝ աւելի հետաքրքական է Հա-
յոց Կաթողիկոսին իր անբռնաբարելի իրաւունքով ըրած գեղեցիկ
կարգադրութիւնը, առանց իսթարելու Հայ. Եկեղեցւյ նուի-
րապետական ամբողջութիւնը։

(Արեւ. մամուլ)

ԲԱ.ԲԳ.ԷՆ Վ.Ս.ՐԴԱ.ՊԵՏ